

Մ Ո Ի Ս Ա Ն

Ինչպէս ամէն բանաստեղծ,
Ունիմ Մուսայ. իմ Մուսաս
Կարճ մագերով, քըղանցքով
Ազատ, հրպարտ աղջիկ է:

Աղջիկ մըն է որ երբեք
Աչք չէ ըրած համբաւին.
Ձէ երբեք իր շընորհներն
Ձիջած ծախել Գովեստին:

Իր հաճոյքն է վար առնել
Խաբեբային կոնակին
Պարկեշտութեան վերարկուն,
Չարերուն դար պարզել:

Իր հըմայքն է սէգ նայիլ
Հըզօրներուն երեսին,
Ու ծիծաղիլ բաղդին դէմ
Որ կը քծնի Կարպիկին:

Իր հըրաշքն է որ հոգիս
Կ'առնէ աւիւն վըշտերէս,
Որ արցունքս կը ծընին
Գաղափարի ծաղիկներ:

Ան կը լեցնէ մենութիւնս
Երազներով արուեստի.
Ան սրտիս մէջ կը հեղու
Ներշնչումի ըմպելին:

Իր ծայնին մէջ հեշտալուր
Յոյզը կ'ըլլայ թրթրոտմ,
Ցաւըս կ'ըլլայ մեղեդի,
Ոգըս կարկառ կը դառնայ:

Երբ կ'ըմբռնէ որ սէրէս
Կ'ոնամ ըլլալ խելագար,
Կ'ոնամ ընել կեանքս զո՞՞
Ծունկին վըրայ սիրածիս,

Թեւերուն մէջ կ'առնէ զիս,
Գըլուխն ուսիս կը դընէ,
Եւ իր սէրով ներսիդիս
Կ'արթընցընէ սէրն անծիս:

Գեղեցիկին, Բարիին
Երբ հրապոյրը չեմ ըզգար,
Երբ կը լըսեմ անտարբեր
Ունայնութեան զըրոյցներն,

Ինծի կ'երգէ ան, արբշիտ,
Կախարդանքը պայքարին,
Քաղցրութիւնը նըւիրման,
Ձոհողութեան հրճուանքներն:

Անոր երգն է նիրվանան
Աննըպատակ իմ կեանքիս.
Անոր երգով զօրացած՝
Կ'երթամ անմիտ վախճանիս:

ՅՈՎԱՒՓ ՇԱՀԷՆ